

Երկրբազան խելատըին, որ գայ առ  
քեզ հեղաբար:

Քաղ թաղուհոյ քեզ եղեալ զգիրս որ հո-  
գովն իւր խառնեալ,  
Պար հարսանեաց յարինեալ, աւրիոր-  
դովք բախացեալ:

Մաքուր կուսաւք միացեալ, նահատա-  
կաւք պսակեալ,  
Ճգնաւորաւք զու հըրճեալ, հայրապե-  
տաւք ճեմս առեալ:

Մարգարէիւք հընչեցուցեալ, առաքելովք  
քարոզեալ:  
Հաց ըզմարմինն իւր բաշխեալ, զինի զա-  
րիւնն իւր հեղեալ:

Ահեալ. փրկիչն որ խաչեալ, որում եր-  
զեմք միշտ զայս երգս:

Պրեկամբն իւրով զքեզ զրոշմէ եւ մեռո-  
նաւն աւժանէ,  
Խոցեալ բազկաւն ընդ զըրկէ եւ ի կողն  
զքեզ շինէ,

Որպէս Եւա յկգամէ, նոյնպէս եւ զու Յսէ. .  
Խորհուրդս այս մեծ է [եւ խորէ] (1), զոր  
եւ Պաւղոս մեզ յայտնէ,  
Հարսն փեսային մարմնէ, ոսկր յոսկերաց  
նորա է,

Չարչարանաց կըցորդ է, փառաց նըմին  
հաղորդ է,  
Չսէր փեսային միշտ յիշէ, կանխէ առ  
նա գիշերի:

Քախճան լուսոյ վերնային՝ հարսնարան ի  
սիոնին  
Արժանաւորք եղիցին, որք զայս կըտակ  
քեզ բերին,

Որք զմեծ ընծայս մատուցին, յարքայու-  
թեզ. մեծարին,  
Որք այժմ առ քեզ զեղբերին, ի հարսա-  
նիս քո հըրճելն:

Եւ որք ի բանս աշխատին, նոյնք ի մե-  
ղաց ազատին:  
Տուր քառութի՝ հայցողին, ւ՛ անմեղութի-  
շարագրին,

Եւ փրկութիւն փոխազրին, փառաւոր-  
կալդ յաւիտեանս:  
ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊ. ՅՈՎԱԷՓԵԱՆՑ  
Շարունակելի

### ՀԱՅԵՐԷՆԻ ՀԱՐՑԵՐ (\*)

(Հ. Ա. Ղազիկեանի ՄԻ՛ ԳԲԼ՝Գ . . .  
ԳԲԵՅԼ՝Գ . . . ին առքիւ)

Գրախօսական չէ որ կը գրեմ ներհուն  
ու բազմաբղիւն հայկաբանին այդ զրքին  
մասին, որու «ուղղագրական դասեր»-ուն  
մեծագոյն մասը խիստիակ տեղին են, և ան-  
հրաժեշտ է որ բոլոր հայերէն գրողներէն  
սերտունին ուշի ուշով: Սակայն հոն կան  
մի քանի զիտեիլի կէտեր ալ որ զիս կը  
ստիպեն այս յողուածը գրելու, մանաւանդ  
անոնք՝ որ ՎԱՆԿԱՏՈՒՄ անուն աշխատա-  
սիրութեանս քննած հարցերուն հետ սերտ  
աւանչութիւն ունին: (Տես ներածութիւնը  
Եփրատ, Թ. 158 և 159, Բ. տարի, 1929  
Յունուար):

Ըսելիքներս երկու տեսակի կարելի է  
բաժնել. — Ա. Ուղղելի կեանք: Բ. Թուշա-  
սրելիք:

### Ա. ՈՒՂՂԵԼԻ ԿԷՏԵՐ

1. Գործնկարիւն. — Հ. Ա. Ղազիկ-  
եան սխալ կը համարի այս ձևը, և կ'ուղ-  
ղէ՝ գործունէութիւն: Իր առարկն է թէ  
«ունեցածնիս պարզ ու չէ որ ըթի փոխ-  
ուի»: Բայց ի՞նչ կը հասկնայ «պարզ ու»  
ըսելով. արմատ բառի ու, մասնիկի՞ ու  
թէ՛ կրկնամասնիկի ու: Անշուշտ՝ արմատ  
բառի ու ըսել չ'ուղեր. (համեմատէ՛ տուն-  
տնական, ջուր-ջրի): Եթէ մասնիկի ու կը  
հասկնայ՝ անհիմն է իր առարկը, զի հայերէ-  
նի մէջ մասնիկի ու երբ կրնան զեղչուիլ. օ-  
րինակ՝ ծածուկ՝ ծածկել, թռչուն՝ թռչնազ-  
գի, խոտորուն՝ խոտորնագոյն, շարժուն՝  
շարժնագոյն, հաստատուն՝ հաստատնա-  
գոյն, սարուկ՝ սարկութիւն, կանգուն՝  
կանգնիլ, հասուն՝ հասնիլ (պատգի, և ոչ  
թէ տեղ մը հասանիլ), սողուն, սողնական,

(\*) Յարգելի յոգուածազիր իր ձեռագրին մէջ բա-  
նավերջի անձայն յ-երը չէր գրած. ցանկ մէկ երկու  
եղ սկիզբը սուղ ք-ով ճնշուող բայերուն կը-ն ապա-  
բարցով գրած էր: Սիոնի լեզուն միօրինակ պահել կը  
զանազն՝ որքան կարելի է. ուսի յիշեալ ձեւերը փո-  
խեցիմք՝ եւ մեր ընդունածին դարձուցիմք:

ԽՍԲԲ.

(1) Փակագծի մէջ անուածը յետագայ զրէի  
յաւելում սխալի լինի:

### ՅԱՆԿԵԼԻՒԹՅՈՒՆ

Սիոնի 1930 թիւ 12ի «Միսիրաւ Այրիվանցի»-ին  
(Երես 395) ա. սիւնակի (3) ծանօտութիւնը լրացնել՝  
այսպէս. Տպեան Յուզակ՝ Երես 548, թիւ 217:

երդում՝ երդմենիլի, գործուն՝ գործնական. և ուստի ինչո՞ւ չըսել նաև՝ գործնէութիւն:

Իսկ եթէ պարզ ու բնիով կրկնամասնիկի կամ մասնիկաշարի (ներեցէք բառիս) ու կը հասկնայ, այդ պարագային ալ անհիմն է իր տարիլը, զի մասնիկի մը յաջորդող մասնիկը իր նախորդը անյեղի գարձընել կարող չէ. գէթ ինծի անձանօթ է այդպիսի օրէնքի մը գոյութիւնը հայերէնի մէջ: Այսպէս՝ կրնանք ըսել —տոր—ինացուցիչ՝ ստորնացուցիչ, մի՛ միակ՝ միակինել՝ մեկնել, վեր՝ վերին՝ վերինական՝ վերնական, թիւ՝ թուիչ՝ թուչուն՝ թռչնազգի, երդ—ուսնիլի՝ երդնելի, մարդ—իկ—ային—ական՝ մարդկայնական, ծած—ուկ—ուսնի՝ ծածկման, ծած—ուկ—ոյթ՝ ծածկուցիլ, գաղտնի—արար՝ գաղտնարար, յայտ—նի—ութիւն՝ յայտնութիւն, և այլն:

Ուստի կրնանք գրել նաև՝ գործունէութիւն՝ գործնէութիւն:

2. *կրասուսթիւն*. — Հ. Ա. Ղ. սխալ է ձեքածուս կը գտնէ կրկնակ ու երէն մէկը զեղէնը, և կ'ըզդէ՝ խրատատուութիւն, ձևանատուութիւն, հաշուատուութիւն, պատասխանատուութիւն, անպատուութիւն: Բացի վերջին բառէն (որովհետեւ անպատու բառ չունինք) կը կարծեմ թէ միւսները միայն մէկ ու ով գրելը աւելի գեղահինչ, զիւրընթեանի ու կարճ ըլլալէ գատ նախընթաց օրինակներ ալ ունին որ այսօր անառարկ գործածութեան մէջ են. օր. քսուքսութիւն՝ քսութիւն, բանասրկու՝ բանասրկութիւն՝ բանասրկութիւն: (Չ'ո՞րժեր մանաւանդ՝ կարճել այն անճաշակ և երկար բառերը որ պատասխան իրոնածին բառէն շինուած են, ինչպէս՝ պատասխանատուութիւն, համապատասխանել. պատասխան բառին հինը տ'ըզէն ինքնին անճաշակ է իր միօրինակ ձայնաւորներով: Տասը բարենիշի արժանի է ան որ այս բառերուն կարճ ու գեղահինչ համանիշներ պիտի գտնէ:)

3. *Յարցածածկ*. — Հ. Ա. Ղ. կ'ըսէ թէ սխալ է այս բառը, այլ պէտք է գրել՝ յարգածածուկ, ձիւնածածուկ, մոխրածածուկ, ցնցոտիածածուկ, քանի որ հայերէնի մէջ բարդ բառի մը վերջին բարդօնը անփոփոխ կը մնայ: Սակայն հինգ պարագաներ կան որ ընդունելի կը դարձնեն «ձիւնածածկ» ձեք. — Ա. զիտելի է որ ա-

ծանցեալ բառերու մասնիկներէն ձայնաւորներ ինկած են մերթ, իսկ բառավերջի բաղաձայնը գեւ մնացած է. օր. մի՛ միակ՝ մէկ, մի՛ միայն՝ մէն. ուստի ինչո՞ւ չըսել նաև յարգածածուկ՝ յարգածածկ, Բ. այս ձեք արդէն գործածական է և հանդուրժելի, ճիշդ ինչպէս որ Հ. Ա. Ղ. ի պէս աշխարհարարեան մը արդէն կը հանդուրժէ հետեւեալ բառերուն. — առու (առուստ), իրկուն (երկոյ), ցարկ (ցարկի), ըլլալ (լինել), պտաիլ (պտուտիլ՝ պտոյտ—էն), սըւչութիւն (սուչութիւն), ելլել, կլլել, բալլիք, խլլոտ (կլնել, կլնել, բանալիք, խնոտ), կայիլ (կանգնիլ), իյնալ (անկանիլ, ընկնիլ) և այլն: Գ. Այս ձեք աւելի կարճ է. մանաւանդ ի՞նչ անտանելի է սա ցնցոտիածածուկ վեցվանկէն բառը. յարմարագոյն չէ՞ գրել՝ ցնցոտածածկ, չորս վանկով: Գ. Հայերէնի մէջ երբեմն արմատներէն վերջ կ'գրը կ'աւելնայ. օր. հարուլ—հարկանել—գարկանել՝ հարկ, գարկ. հանիլ՝ հասկ, ձագիլ՝ ձագկ, զուր՝ զուրկ, վարուիլ՝ վարկ, մուր՝ մուրկ, ցան՝ ցանկ, ծուր՝ ծունկ, պարհիլ՝ պարկ, գաղար՝ գաղարկ. թելադրական է յիշել նաև՝ մեւ՝ մեղկ, չու՝ չոզիլ, վարել՝ վարգել, բան՝ վանկ, մաղ՝ մաշկ, չոր՝ խորգ՝ զորգ: (Իրակի է որ այս յաւելեալ ձևերը բայի՛ գործողութեան արդիւնքի կամ միջոցի իմաստ ունին.) Ե. Գաւտոացին արդէն ունի ձածք բառը. համեմատել նաև՝ վարուիլ՝ վարք և վարկ, ցանել՝ ցանք և ցանկ, պահել՝ պահք և պարկ:

4. *Արևոտ*. — Հ. Ա. Ղ. սխալ կը համարէ այս և իր նմանները, առարկելով թէ «հայ լեզուի մէջ իւր երբէք չի կորսուիր:» Սակայն կը սխալի. օր. սփիւս՝ սփուկ, գիւտ՝ գտնել, պիւզ՝ պիզ՝ պղծութիւն, ուղիւզ՝ ուղիզ՝ ուղղել, ճիւզ՝ երկճիլ, չիւզ՝ շղարբ, ցիւսկիլ՝ ցուկել, հիւզ՝ խղիկ: Ուրով կրնանք նաև գրել՝ արնոտ, արնախանձ, արնաքամ, արնորբու, արնաէր, արնաներկ, արնախոնուտ, արնաշաղ (արնաշաղախ բառը աւելի ազեղ է բայց աւելի ուժգին), արնահղ, արնաքար և այլն: նաև՝ ալրոտ, ալրոտուն, ալրմաղ, ձնծաղիկ, ազրբին և այլն: Ատոնք աւելի զիւրահինչ են, աւելի գեղահինչ, և աւելի կարճ:

5. *Չայիի*. — Հ. Ա. Ղ. սխալ կը հա-

մարէ այս ձևը, և կ'ըսէ թէ չա՛ն բուն բային վրայ գնելու է, քանի որ պիտի զիմադուրկը ուժ չունի չա գիրը շարկելու. շարկեց՝ ո՛ր պիտի շեշտենք. չան հոտ գնողը չ'պիտի կ'արտասանէ. բայց ո՛ր բաղաձայն գիրը շեշտուած է երբեք . . . : Եթէ պիտի-ն հարկ է չա առնէ, միւս ընկերները ևս՝ երկ, րոյ պէտք է առնեն, և . . . ըսելու են չեք բերե, չրոյ բերեք: Այս սնդուամին դէմ չորս առարկ ունիմ. — Ա. Նախ՝ բաղաձայնի մը շեշտուած ըլլալու ենթադրութիւնը զոր կ'ընէ կամ ընել կը ձևացնէ Հ. Ա. Դ., բոլորովին արտասոց է, քանի որ անկարելի է: Չպիտի ըսողը բաղաձայն չա-ն չէ որ կը շեշտէ, այլ անոր հնչումը կարելի դարձնող ձայնաւորը, որ այս պարագային ըթ է, հնչուող բայց չգրուող: Գուցէ առարկուի թէ հայերէնի մէջ ը գիրը շեշտի ընդունակ չէ. սխալ է այս. միայն վերջավանկի ըթն է որ չշեշտուիր. օր. ծա՛նըր, մա՛նր, ա՛րկղ, լե՛սը բայց՝ լըբօրէն, նըբօրէն, խստօրէն, անմ'տօրէն, գըբաբօր, անգ'թօրէն, անկըթօրէն, չ'ստուգեր, չ'զգար, չ'սթափիր, չ'ը՛մբաներ, չ'ը՛նգունիր, չ'ը՛նթանար, և այլն: Եւ և կոչականներուն մէջ Մկրտիչ, Վ՛ռամ, Ապրսամ, Տըգատ և այլն: Արդէն Հ. Ա. Դ. ալ ուրիշ ասիթներով (տե՛ս էջ 128 և 255) կու տայ հետեւեալ օրինակները. մ'ը՛ներ, մ'ը՛սեր, չ'ը՛լար, չ'ը՛սեր, չ'ը՛ներ, այսպէսով ըթին վրայ գնելով թէ՛ շեշտ և թէ պարոյկ որ ուժովին շեշտ մ'է ինքնին: Բ. Չա առնելու տեսակետէն՝ մէկ գծի վրայ գնելու չէ մէկ կողմէն պիտի-ն և միւս կողմէն երկ, րոյ: Որովհետեւ պիտի բայ է վերջապէս, խնդիր չէ թէ գրմադուրկ. և իբր այդ ալ ընդունակ է չա ժխտակերտը շարկելու, ինչպէս որ միւս բայերը կ'ընեն. օր. է՛ չէ, գիտեմ՝ չգիտեմ, ունիմ՝ չունիմ, գտցի՛ չգտցի, ըսեմ՝ չըսեմ, գրէի՛ չգրէի, խօսի՛ չխօսի, եկած՝ չեկած, ըլլալիք՝ չըլլալիք: Գուցէ առարկուի թէ րոյ-ն ալ բայ է, ուստի պէտք է ան ալ չա առնէ, ու կարելի ըլլայ ըսել չրոյ բերե, ըստ Հ. Ա. Դ. ի ենթադրել ձևացուցած օրինակին: Բայց մի՛ մոռնաք որ րոյ հրամայական է, իսկ հրամայականները չեն կրնար չա առնել, այլ մի՛. օր. գրէ՛ մի՛ գրեր, գրեցէք՝ մի՛ գրէք: Աւելորդ է այլևս բացատրել թէ երկ շարկապը

իր այդ իսկ հանդամանքով չի կրնար չա ժխտակերտը շարկել: Այդ պիտի ըլլար անհեթեթ ու հակասական. տարակոյս, կասում ու թէսութիւն ցուցնող շարկապ մը որ ո՛չ հաստատական է և ո՛չ ալ ժխտական, ի՞նչպէս կրնայ ժխտակերտ չա առնել. . . : Գ. Չպիտի գաւ ձևը աւելի յստակ է քան պիտի չգաւ ձևը. այդ յստակութիւնը մանրերկրորդ առաջ յայտնի ըլլալով՝ ընթերցողը կամ ունկնդիրը կ'ազատէ քիչ մը ատեն սարտամութեան մէջ մնալէ: Ահա մէկ ցայտուն օրինակը այս իրողութեան. — ենթադրենք թէ տղին կամ էջին վերջին բառը պիտի է. գեւ յաջորդ բառը չկարդացած՝ չես գիտեր թէ գործողութիւնը պիտի . . . կատարուի՞, հաստատակա՞ն է, թէ պիտի . . . չկատարուի, ժխտական է: Մինչգեւ չպիտի ձևը ունէ տարտամութիւն չպատճառեր, և ընթերցումը աւելի սահուն կ'ընէ: Գ. Իմաստի ուժգնութեան տեսակէտով ալ չպիտի ձևը իւրայատուկ դեր մը ունի. երբ պիտի չգրեմ կ'ըսենք, այս պարզօրէն ապառնի իրողութիւն մը կը յայտնէ. բայց երբ չպիտի գրեմ, չպիտի գրես, չպիտի գրե կ'ըսենք, հոս իմաստին մէջ կը հասկցուի նաև որոշում, հրաման, կարգադրութիւն, ստիպում: Առաջինը աւելի մեղմ է, մինչ երկրորդը աւելի ուժգին: Դիտելի է որ գրաբարի մէջ ալ, ժխտական բայերու շեշտը առաջին վանկին վրայ է:


6. Կ'usանամ. — Հ. Ա. Դ. սխալ կը համարէ այս ձևը և կ'ուզէ՛ կը usանամ, և երբ իր բարեկամներէն գրագէտ մը (Թէոզիկ) և բանաստեղծ մը գիտել տուած են թէ կը usանամ ձևին մէջ կրկնակ ըր հնչուլու վտանգը կայ՝ զանոնք կ'ամբաստանէ թէ «չեն ուզեր ուսմիկը, ազէտը վեր բարձրացնել, այլ իրենք կ'ուզեն իջնել դէպ ի վար . . . որպէսզի ուսմիկը, ժամկոչը սխալ չկարդան: Եւ յետոյ կը հարցնէ թէ «ո՞ր ազգի գրագէտները ի սէր ժամկոչներու ոտնակոխ ըրած են երբեք լեզուի օրէնքները: Եւ յետոյ ո՞ր ժամկոչը պիտի մտաբերէր կարգալ մէկուն քերթուածները, միւսին գրութիւնները իր (ըսել կուզէ իրենց) կախարդի բաւերով և ոճերով:»

Նախ՝ ըսեմ թէ Հ. Ա. Դ. արհամարհոտ և անյարմար ոճ մը ունի երբ կ'ակնարկէ «ուսմիկը, ազէտը և ժամկոչը»:

Թերուսին և ուսեալին մէջ կարմիր կամ դեղին սահմանադիմ մը չկայ, և ով որ այսինչ պարագային իր կամ այսինչին տեսակէտով «ժամկոչ ուսմիկ ու տղէտ» չէ՛ կրնայ «ժամկոչ ուսմիկ կամ տղէտ» համարուիլ այսինչին կողմէ այսինչ պարագային: Երկրորդ՝ այդ «ժամկոչն ու ուսմիկը» եթէ չեն կրնար կարգաւ կախարդի բառերով և ոճերով քերթուածներն ու գրութիւնները՝ բայց գոնէ կըրնան գոյց կարգաւ լուր, լրագիր, մատչելի գրուածքներ, նամակ, ազգ, կանոնագիր, «Պատիկ ու Թոռնիկ», «Յուշիկը Հայրենեաց», Մկրտիչ Աճէմեան, Աղեքսանդր Փանոսեան, վէպեր, եայն եայն. և այս բոլորին մէջ ալ թոյլ տուէք որ կրնան գործածուած ըլլալ՝ «կ'ստանամ, կ'սկսիմ, կ'զմայլիմ, կ'ստիպեմ, կ'զբողիմ, կ'զգամ» և նման բայեր: Երրորդ՝ այն գրագէտները որ ժողովուրդին համար կը գրեն՝ բնականաբար ալ «կ'ըջնեն» անոր մակարդակին որպէսզի անկէ հասկըցուին. և այդ առթիւ ալ իսկապէս ոտնակոխ կ'ըջնեն շատ մը հին կանոններ, հին օրէնքներ, հին ձևեր, հին ոճեր որ իրենց զիւրաւ հասկցուելուն արդեւ կրնան դառնալ: Ատո՛ր համար է որ (և Հ. Ա. Ղ. այս բաները ինձմէ լաւ գիտէ) հին յունարէն գրականութիւնը դազուեցաւ և ուսմիկին յունարէնը՝ գրական լեզուի փոխուեցաւ: Ատո՛ր համար է որ գիտութեան և քրիստոնէութեան պաշտօնական լեզուն դարձած լատիներէնը քաշուեցաւ ասպարէզէն, և իր տեղը տուաւ ազգերու ուսմիկ դասակարգի լեզուներուն: Գարձեալ ատո՛ր համար է որ մեր մէջ ալ զբարբորը ստիպուեցաւ իր ալիսամողխը հաւաքելով քիչ մը աղմուկ հանելէ վերջ մեկնել, իր գահը տալով ժողովուրդի լեզուին՝ աշխարհաբարին: Ատո՛ր համար է որ ինքը Հ. Արսէն Ղազրիկեանն ալ «իջած» է մինչև ուսմիկներս, աշխարհաբարի՛ թարգմանելով, օրինակ՝ Վերգիլիոսի «Ենէական»ը, հակառակ անոր որ ուրիշ վեներակեան մը՝ Հ. Ե. Հիւրմուզ, իրմէ շատ առաջ հայացուցած էր արդէն դայն գրաբար լեզուով, Համերոսի «Իլիական»ն ու «Ողիական»ը և Վերգիլիոսի «Մշակական»ը զորս արդէն գրաբարի թարգմանած էր Հ. Արսէն Բագրատունի, իրմէ

շատ առաջ: Ատո՛ր համար է որ, նոյնիսկ, գրաբարեան Ալիշան ստիպուեցաւ աշխարհաբար գրել, ինչպէս իրեն պէս խորհող շատեր: Եւ գարձեալ ատո՛ր համար է որ ինքը Հ. Ա. Ղ. իր Մի՛ Գրէ՛ք . . . Գրէ՛ք . . . գրքին մէջ առիթով մը կը յանձնարարէ այսինչ ձևով գրել «որպէսզի անվարժները սխալ չկարգան.» (էջ 223): Արդ՝ այս հակասական Ղազրիկեաններէն ո՞րն է իսկական Ղազրիկեանը, ուսմիկին «իջած» Ղազրիկեանը որ անոր համար կը գրէ, թէ նոյն ուսմիկին ու ժամկոչին մասին արհամարհոտ չէլտով խօսող Ղազրիկեանը: Պիտի մաղթէի որ Պատ. Մխիթարեան Միաբանութիւնը, իրր զգաստացուցիչ և օգտակար միջոց մը, դայն Հելիոսէն ու Պառնասէն իջեցնելով զրկէր մեր դազութներէն մէկը, թրքափօսներու նախակրթարանի մը մէջ գէթ երեք ամիս հայերէն սովորեցնողի պաշտօնով. հայկարան ուսուցիչ Հայր Ղազրիկեանին շատ օգտակար պիտի ըլլար այդ:


Բայց գանք բուն խնդրին: Ա. կ'ստանաւ բառը որ կրկնակ ըր ունի, անշուշտ անոնցմէ մէկը պիտի ձգէ. կամ ստանալին սկիզբի հնչուող բայց չզբուող ըթը պիտի յապաւուր արտասանելու միջոցին, և կամ կըլին ըթը. արդ անոնցմէ ո՞րն է օրինաւորը: Հ. Ա. Ղ. կ'ըսէ թէ կըլն անփոփոխ կը մնայ և բուն բային ըթն է որ կը կորսուի. բայց ի՞նչ փաստ ունի. ոչ մէկ մէկ փաստ: Հանրածանօթ է որ կըլնով բայերու հնչման առեւ բուն բայէն ոչինչ կը կորսուի, այլ կըլնն ըթն է որ կ'ըլնայ. այսպէս՝ կ'երգեն, կ'առնեն, կ'որոշեմ, կ'մանամ, կ'ուշանամ, կ'ընդունիմ, կ'ընթանամ, կ'ըսեմ, կ'ընեմ և այլն: Եւ ոչ թէ կը 'նդունիմ, կը'նթանամ, կը'սեմ, կը'նեմ: Կ'ստանալին բային ալ պարագան նոյնն է. երբ Հ. Ա. Ղ. կը ստանամ կը գրէ՝ ըսել է թէ բուն բային սկիզբի ըթն է որ կը յապաւէ, ինչ որ տպօրինի է, և իսկապէս լեզուի օրէնքները ոտնակոխ ընել է»: Բ. Կ'ստանալին ընթերցումը աւելի զիւրին ու սահուն է քան Հ. Ա. Ղ. ի կը ստանամը: Այդ մասին ան ի՞նչ ալ ըսէ՝ գարձեալ կրկնակ ըթ կարգալու ժտանգ կայ ու կայ, ինչ որ ծանր տեղութիւն մ'է հնչարանօրէն: Մեր լեզուն քով քովի ձայնաւորներու կը հանդուրժէ երբ առնք



RAY  
1910

միևնոյն տեսակէն չեն. այսպէս՝ երբ Հ. Ա. Ղ.ի բերած օրինակներէն, ի զգես, ի շսպ, ի սպառ, մի՛ սխիւր բառերը նոյնիակ ըթով կարգանք, առով անհանդուրժելի ազեղութիւն մը պատճառած չենք ըլլար. մեր լեզուն շատ ունի այդպիսի պարագաներ. օրինակի համար՝ կը բանամ խնդրոյ առարկայ զբքին մէկ պատահական էջը, (78) ուր կը գտնեմ ութը օրինակներ.— ամը ունինք, կարելի է, մէկը առարկեց, է անշուշտ, յոգնակի են, ապացոյցը անա, չէ Ազամէն, կայ առարկութիւնը: Բայց մեր լեզուն կրկնակ ձայնաւորի՛ է որ չի հանդուրժեր. առար համար է որ Արբաամը կը գրէ Արբահամ, Բաազը՝ Բահազ, կըրկնակ ձայնաւորին միջև ի մը զետեղելով քաղցրահնչութեան համար: Ըսել է թէ խուսփելու ենք մանաւանդ այն պարագաներէն որ նոյնատեսակ ձայնաւորին կրկնակ ձևը յառաջ կը բերեն. Հ. Ա. Ղ.ի առաջարկած կը սսանամ, կը գնայիմ եւ նման ձևերը այդ պարագաներէն են անա: Բացարեւմ զարձեալ ցայտուն ու ցցուն օրինակով մը. — Ենթադրենք թէ աողին կամ էջին վերջին բառը կը է, և յաջորդ էջին առաջին բառն ալ սսանամ, որ ահամայ ստիպուելցանք կը սսանամ կարգալ բնագրական տհաճութեամբ մը: Ընդունինք որ այս ազեղութեան մէկ կոտորակը կը պատահի նաև այն պարագային երբ միևնոյն աողին մէջ է որ կը հանդիպինք կը սսանամ ձևին: Մինչդեռ կ'սսանամ ձևը այդ անբաղձալի հաւանականութիւնը կը վերցնէ: Իսկ միւս ձևը կը գայթեցնէ ուսմիկն ալ, ուսեալն ալ, ժամկոչն ալ, աէր-աէրն ալ, վանականն ալ, վարդապետն ալ, և քերականն ու բանասէրն ալ:

Ճարուակելի Խ. Պ. ՔՍՍՍՃ



Մեր աշխատակիցներէն առ որ անկ է:—

Տեղի տրուեալ պատճառաւ կարգ մը զբոսայրուներ ՍԻՈՆ ի յաջորդ թիւերուն յիստաձգած ենք:

ԽՄԲ.

## ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

**ԸՆԴՈՒՐՔԱՆ ՏԱՐԵՑՈՅՑ Ա. Փ. ԱԶԳԱՆՅԻՆ ՀԻՒՍՆԳՍՆՈՅԻ.** Նոր Շրջան, է. Տարի, 1931, Տպ. Գ. Մ. Ալեքան, Կ. Պոլիս: էջ՝ 224+216, գլխ. 200 դր. 50 մրանկ:

Մեծ պզտիկ չորս տարեգիրքերէն, զորս այս էջերուն մէջ մեր ընթերցողներուն ներկայացուցինք այս տարի, մէկն է **Ա. Փ.ի Ընդարձակ Տարեցոյցն** ալ, որ պիտի չվարանէինք ըսել, իր պայմաններուն եւ իր տեսակին մէջ գրեթէ անթերի եւ կատարեալ գործ մըն է:

Ըստ պատահան ի մի հաւարուած այլեւայլ տեսակի եւ արժէքի գրութեանց ժողովածու մը՝ չէ այս: Յօդուածներու եւ ստորագրողներու ընտրութիւնը իրապէս իմաստութեամբ եւ ճշշակով եղած է: Եւ որ կարելուն ու մեծապէս գնահատելին է՝ **Տարեցոյցը** ունի եւ «պիտի ունենայ որոշ նպատակ», առաջնորդող գաղափար, եւ համապատասխան յօրինուածք: Խմբագրութիւնը կ'առաջադրէ մեր անցեալէն ու ներկայէն իրականութիւններ արձանացնել հոն, զայն ընծայելով աղբիւր մը՝ ուսումնասէրին համար: Կու տայ համադրութիւններ՝ այժմեական իմացական եւ մշակութային հարցերու շուրջ, որքան որ անշուշտ ներքն **Տարեցոյցն** մը անձուկ էջերը: Կը պատկերացնէ նաև հայ գեղարուեստն ու գրականութիւնը, ներկայացնելով այդ մարզերուն մէջ տարւոյն արժէքներուն համախըմբումի տեսարան մը: Այս բոլորը **Տարեցոյցի** նոր շրջանին ծրագրին մէջն են, եւ այս տարի ան աւելի քան երբեք մեծ քայլեր առած է ղէպի իր նպատակը: Թրքահայ մտաւորականութեան լուսարոյնութեւրը զարգարած են անոր էջերը, չքնաղ փունջ մը շինելով զայն:

Ա. Մատով 144 էջերու մէջ արուած է Թուրքիոյ տնտեսական կեանքին պատկերը: Յօյժ կարեւոր բաժին մ'արդարեւ՝ վաստիկ **Տարեցոյց** մը, ինչպէս բառն ալ որոշապէս կ'ըսէ՝ գեղարուեստասէրներու համար միայն չէ, այլ նաև. և թերեւս աւելի՛ վաստակաւորին կամ անտեսագլտին համար: Կարեւոր բաժին մըն է նաև անոր համար որ այսօր աշխարհի մեծ հետարբորութեամբ դիտած երկիրներէն մէկն է Թուրքիան: Նախկին թրքապատակներ ալ, Պոլսահայերու հետ՝ անշուշտ շահագրգռական եւ օգտակար պիտի գտնեն կարգալ՝ **Թուրքիոյ հարստութեան աղբիւրները, Ճարտարաւեստը եւ տնտեսութիւնը, Էկոնոմիկայի հարցը, նաև՝ Հայերը եւ բուրժուարները, Հայերը եւ բուրժուարները, Հայ ուսուցիչները քր. վարձարեցներու մէջ, եւն,** խորագրերով շահեկան յօդուածները՝— ամէնքն ալ գրուած ձեռնմատ անձերէ:— ուր կը տեսնուի հայոց անցեալ ու ներկայ գերը՝ Թուրքիոյ քաղաքակրթական յառաջդիմութեան մէջ:

Հայ **Տարեցոյցի** մը **Էական** մասը կը կազմեն նաև Հայ ազգային կեանքին միքնակաւորութեան եւ